

Ս. ԳՐԱԿԱՆ

Յ Ե Թ Ա Ն Ո Ս Ա Յ Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը

Բ Ա Ն Տ Է Ն Դ Ո Ի Ր Ս

Պօղոս իր արդելափակումէն կ'ազատէր շնորհիւ Ներոնի նոր կնոջ՝ Պոպէա Սարինայի, որ Հռոմի ամէնէն զեղեցիկ կիներ կը նրկատուէր: Հռոմէացիները Աստղիկի դուստր կը կոչէին զինքը, իսկ Հրեաներն ու քրիստոնեաները՝ մարդակեր հրէշ: Իր կանաչամոյն և մեծ աչքերով, վարդազոյն մորթով ու բուստի զոյն մազերով աստուածուհիի մը տպաւորութիւնը կը թողուր ամէնուն վրայ: Հակառակ կրկին ամուսնաթող ըլլալուն, կոյսի մը զիմազիծը ունէր: Ներոն այս գեղուհիի ազդեցութեան տակ սպաննամ էր իր մայրն ու կիներ: Պոպէան միաստուածեան հակումներ ունէր և կը պաշտէր Հրէից Աստուածը: Հռոմի մէջ այդ օրերուն՝ ազնուական կիներէն շատեր եղիպտական, պարսկական, փոլիզեան, սիւրիական և բարբարական աստուածութիւններ կը պաշտէին: Յոյն արուեստի և իմաստասիրութեան հետ ձեռք ձեռքի կը քալէին արեւելեան կրօնները: Հռոմ իր աշխարհի յաղթանակովը եղած էր կրօնական ու բարոյական ապաղինեայ դօտի մը, եթէ կարելի է այդպէս ըսել:

Օր մը պալատան վաճառող երկու Հրեայ կիներ Պոպէայի եկան խնդրելու իր օժանդակութիւնը դարբի մը համար, որ երկու տարիներէ ի վեր արդելափակուած կը մնար Հռոմի մէջ: Պոպէան պատկած էր փղոսկրեայ բազմոցի մը վրայ, իր ճերմակ մարմինը կը լեցնէր ամբողջ սենեակը նուաճող լոյսով մը: Եւրջը շարուած կը մնային պրօնդէ, արծաթէ և ապակիէ բազմաթիւ սրուակներ, լեցուն արեւելեան դանաղան օժանելիքներով:

— Մեծ Տիկին», ըսին եկողները, «քեզի կը բերենք իրբեւ նուէր հաղուազիւտ անուշահոտ իւղ մը, սրուն տունկը միայն Հրէաս-

տանի մէջ կը բուսնի և սրուն զալտնիքը մեր քահանաները լոկ զիտեն: Կաթիլ մը այս հիւթէն, խառնուած ունէ օժանելիքի, մորթին կ'ընծայէ արեւու պայծառութիւն: Չկայ աշխարհի վրայ թաղուհի մը սրուն այս իւղը ընծայուած ըլլայ: Չեզի կը բերենք նոյնպէս սրուակ մը պալատան քակթիւս կարծր տունկէն ելուցուած, որը զարձեայ մեր երկրին մէջ կ'աճի»: Յետոյ խօսեցան Պոպէայի գեղեցկութենէն և առաքինութիւններէն, որոնց շնորհիւ ան կրցած էր ունենալ բոլորին հիացումը և Կեսարի սրտի բանալին: Ապա յայտնեցին իրենց զայու պատճառը, խնդրելու ազատութիւնը սուրբ մարդու մը որ պատգամաւորն էր իրենց աստրճոյն և որ երկու տարիներէ ի վեր բանտուած կը մնար Հռոմի մէջ: «Մարդը անմեղ է և ունէ յանցանք գործած չէ կայսեր, Սրէնքին և աստուածներու զէմ»:

— Ինչո՞ւ Հռոմ բերուած է և չէ գատուած Հրէաստանի մէջ», հարցուց Պոպէան:

— Մարդը որ Պօղոս կը կոչուի Հռոմի քաղաքացի է զիմած է կայսեր, անոր համար բերուած է հոս գատուելու»:

— Զարմանալի», ըսաւ Պոպէան, «Հռոմի քաղաքացի մը որ երկու տարիներէ ի վեր բանտարկուած կը մնայ առանց լսուելու կայսրէն»: Երկու շաբաթներ վերջ, Պօղոս դանիակ գատալարութենէ մը յետոյ ազատ կ'արձակուէր:

Առաքելայր հազիւ գերծած իր շղթաներէն, վանդակէն դուրս նետուող արծուի նման առանց ժամանակ կորսնցնելու կը բանար իր թեւերը թռչելու զէպի Եփեսոս, Փիլիպէ, Գաղատիա, ուր իրեն կ'սպասէին Յիսուսով շահուած հազարաւոր հաւատացեալ-

ներ ու բարեկամներ: Մեկնելէ առաջ իր քոյր կանչեց Հոսի եղբայր բարեկամները՝ Տիմոթէոս, Մարկոս, Ղուկաս, Պրիսկիլլան եւ Ազուելլան, եւ անոնց խօսեցաւ սրբազան գործի մասին: Փոքր Ասիոյ եկեղեցիները վտանգի մէջ էին, շրջող մունտիկներ ելած էին պղտորելու միտքերը: Մոյրեցուցիչները ա՛մէն աշխատանք կը տանէին աւելցնելու Հունձքը իր ցանած սերմերուն եւ անոնց տեղ սերմանելու ազանդամտական միտքերը: Իր գործին մէջէն կամ դուրսէն յարուցուած այս դժգոհի կացութիւնը լլիլի սաստկութեամբ կը ցնցէր զինքը, խոսիլի մատնելով իր ամբողջ էութիւնը: Ո՞ր փորձութեան ոգին, կը խորհէր ան, իր օձի պատրանքով սոցոսկելով միամիտ սերտերուն մէջ, իր խորհութեան թոյնը կը սրակէր: Ո՞ր հովերը կը նետէին այս պարէ որոմները, քրտինքով եւ անխառն հաւատքով սերմանուած ցորենի մաքուր ախօսներուն մէջ: Սակայն ինչ որ ամէնէն աւելի կը տանջէր իր միտքը, այն կասկածն էր թէ իրենները, մինչև երէկի իր համախոհներն ու սրտակիցները, սկսե՞ր էին արդեօր կասկածիլ իր անկեղծութեանը մասին: Սակայն կը կրկնէր կարծեօ իր սրտի խորքէն. «Փոյ յիս ճշմարտութիւն Քրիստոս»: Ինչ որ այլ բնէն մարդիկ, իրեն հետ էր Աստուծոյ սրկայութիւնը:

Իր կարգադրութեամբ Տիմոթէ կը մեկնէր, իսկ Ազուելլան եւ Պրիսկիլլան կը պատրաստուէին նորէն եփեսոս երթալու: Պոզոսի նպատակն էր միացնել բաժնուած համայնքները Մեսիայի հաւատքին մէջ՝ որը եկած էր բլլալու յախտեանական քահանայապետք եւ մանկու սրբութիւն սրբոց, շինուած ոչ մարդկային ձեռքերով այլ Ծնորհաց Տնտեսութեամբ: Այլ «արեամբ դուրսակաց» այլ իրմէ իսկ յեղուած արեան ճամբէն: Պոզոսի խորունկ հաւատքն էր որ այդ արիւնով, նուիրումի այդ կենդանի գործով էր որ միանգամ ընդմիշտ բացուած էր սրբութիւն սրբութեան վարագոյցը, ուրիշ մուտք պիտի ունենային Յիսուսի հաւատացեալները զէպիլ յախտեանականութիւնը, որ պատրաստուած էր իր սիրելիներուն՝ սկիզբէն ի վեր:

Որքան ատեն որ գոյութիւն ունէր առաջին խորանը, որքան ատեն որ Օրէնքին դադարաբ կ'իշխէր եւ ձէսն ու պաշտամունքը

միայն կը լեցնէին հաւատքին կեանքը, անձնօթ կը մնար փրկութեան ճամբան: Որովհետեւ եթէ արիւնք ցույրուն եւ նախադնարուն եւ մոխիրը ցանուած երկնջներուն պիտի կրնային փրկել անձաքուրները, որքան առաւել Յիսուսի անձը՝ որ իրբեւ պատարագ կ'ընծայուէր, սրբելու մեր խիղճերը մեռելով սի գործերէն:

Եկեղեցւոյ անտեսութիւնը այժմ մտասոււնտումն էր առաքեալին, ներգաշնակելու ուժերն ու արժէքները: Եկեղեցին իրբեւ հաւատքի եւ սիրոյ գործարանատրութիւն կեանքն էր ոչ միայն քրիստոնէայ համայնքին, այլ նաև անհատին: Կենդանի տաճարը յախտեանականն, ուր Աստուծոյ եւ մարդուն գործակցութեամբ կ'իրարգործուէր «Ծնորհաց անտեսութիւնը»:

Եկեղեցին անտեսութիւնն էր Աստուծոյ, իրբեւ մեր փրկութեան համար հաստատուած գրութիւն մը կամ տնօրինուած միջոցներու ամբողջութիւն մը: Ճշմարտութիւն, սէր եւ սրբութիւն, ասոնք էին, բոս տեսութեան առաքեալին, այն երեք զլխաւոր եւ հական պայմանները՝ որոնց շնորհիւ Եկեղեցին պիտի կարենար մնալ պայծառ ու հաստատուն: Եկեղեցիին հիմքը Քրիստոս էր. Պոզոս երեք պատկերներ ունէր Եկեղեցիին համար. ընտանիքը, մարդկային մարմինը եւ Աստուծոյ տաճարը: Եսա մը անգամներ նոյն մարմնին մէջ, ասարեք իրարմէ՝ բայց միացած նոյն նպատակով եւ Աստուծոյ փրկարար սիրով: Այլիւս տարբերութիւն չկար Հրեային եւ Յոյնին, բարբարոսին եւ Սկիւթացիին, բուլտրը Յիսուսի արիւնով փրկուած՝ պիտի վայելէին Ս. Հոգիին շնորհները:

Հրեաները Պոզոսի դարձէն ի վեր դէմ եղած էին իրեն: Իրենց ընդդիմութիւնը մէկ կողմէն քրիստոնէութեան եւ միւս կողմէն յունա-հոմէրական մշակոյթին դէմ, զիրենք վերածեր էր բոլորէն զատուած ու կղզիացած համայնքներու: Այս պարագան եթէ մէկ կողմէն կը նպաստէր պահելու իրենց ինքնութիւնը, միւս կողմէն սակայն կը զրկէր զիրենք բլլալու տեղծարար եւ քաղաքակրթիչ ազդակ մը մարդկութեան:

Պոզոս հակառակ իր որդեկրած կեցուածքին, որ հերքումն էր Թորայի, կ'օգտագործէր Հին Կտակարանն ու Օրէնքը, երբեմն

նոյնիսկ ի վկայութիւն անոնց հերքումին : Առաքեալը եղած էր այն եղբակացու թեան թէ հրէական կրօնն ու քրիստոնէութիւնը չէին կրնար հաշտուիլ իրարու հետ : Աւետարանի բարոյականն ու աշխարհականացքը շատ հեռու էին հրէական ծիսապաշտ օրինապահութենէն : Մէսք, ասանդութիւնները, Օրէնքի նիւթական այս արամադրութիւնները եթէ նոյնիսկ ցեղային զգացումով կը խաղէին սիրտերը, հաւատքի տեսակէտով կը մնային անարժէք ունակութիւններ : Կրօնքին մէջ ձեւեր չէ կականր, նոյնիսկ կարելի էր փորձուիլ բակու թէ անոնք որ շատ կարեւորութիւն կուտան ձեւին կամ ձէւին, հաւատքին մէջ տկարներ են, որո՛հեաւ իրենց կրօնական համոզումներուն համար պէտք կ'զգան արտաքին նկարկներու : Արարքը չէր որ կը շինէր դործի մը արժէքը, այլ ողին՝ նպատակը՝ որ ծնունդ կուտար անոր :

Իսկ Հեթանոսութիւնը աւելի քան արտատուելի սրտակերով մը կը ներկայանար առաքեալին, որ կրօնքը զգայապաշտ կենցաղի, ամօթալի փառասիրութեան եւ նանքամտութեանց մէջ փոխադրած, իր կարուստը կը նիւթէր, թէնամանկով խաչին խորհուրդը եւ յարութեան փառքը :

Քրիստոնէութիւնը ազատութեան կրօնն էր (Բ. Կորնթ. Գ.), եւ իր յարարերութիւնը Աստուծոյ հետ դերադանջօրէն հոգեկան էր, հիմնուած փոխադարձ սիրոյ վրայ : Այդ յարարերութիւնը բոս սերիչ կրօններու, երկրից էր, ուր Աստուծոյ Տէրն էր հաւատասցեալներու, որոնք, իրրեւ ծառաներ, սոսկումով յեղուած կը մնային միշտ անոր հանդէպ : Գրեթէ աշուպէս էր նոյնիսկ մոխրականութեան մէջ, ուր Աստուծոյ եւ մարդուն սցիւրը կը ճշդուէր Օրէնքին միջոցաւ : Քրիստոնէութիւնն էր որ հասկցուց մարդուն թէ Աստուծոյ դերագանց ստորոցելին հանդէպ մարդկայինին՝ իր հայրութիւնն էր, որուն տաջեւ բոլոր մարդիկ ինքզինքնին եղբայր պիտի զգային եւ որդիք Աստուծոյ :

Այս զգացումն էր որ մարդուն մէջ պիտի շինէր եւ պայծառացնէր իր անձնիշխանութեան եւ արժանապատուութեան զգացումը, քակելով գերութեան շքեաները, ջնջելով դասակարգային խարութեան սցին, եւ դիրքի ու պայտաններու տեսակէտները բաժնե-

լով՝ ճշմարիտ արժանիքի մէջ պիտի դնէր հաստատութեան սկզբունքը :

Պօղոս կը մտածէր թէ հրէութիւնը օրբան եղած էր քրիստոնէութեան, սակայն անսիրտ մօր մը պէս կ'ատէր իր ծոցումին որդին եւ փոխադարձաբար կ'ատուէր ամբողջ աշխարհէն : Կիսկերսն Հրէից կրօնը կը նկատէր բարբարոս աւելորդապաշտութիւն մը : Ըստ Տաղիտոսի, Հրեան ամէնէն անարգն էր ազգերու : Պօղոս սակայն կը խորհէր թէ Հրեան կանչուած էր ըլլալու յոյսը Հեթանոսներուն, ստաջնորդելու զանոնք ճշմարիտ Աստուծոյ : Իսկ Հրեաները իրրեւ ընտրեալ ժողովուրդ կը մտածէին թէ հեթանոսները քանակուած էին ըլլալու փառելանիւթը դժոխքի կրակին : Գժբարխտարար սակայն Հեթանոսներու աչքին քրիստոնէութիւնը կը նրկատուէր հրէական ազանդ, հակառակ որ խստագոյնս կ'ատուէր անիկ :

Այդ օրերու աշխարհը կարիքը ունէր մարդու մը որ սակի կամուրջը ըլլար Հրեային եւ Հեթանոսին միջեւ : Այս նախախնամ մարդը Պօղոս առաքեալը եղաւ, քրիստոնէութիւնը ամբողջ աշխարհին տանելու համար : Հեթանոսաց առաքեալը, հակառակ իր գերին, մինչեւ իր կեանքին վերջը հպարտօրէն, յամասօրէն եւ անխախտելի կերպով Հրեայ մընաց : Կորնթացիներուն դրած իր թուղթին մէջ, զինքը ամբաստանողներուն գէմ, կ'ըսէ. «Եւ Հրեայ եմ, Բարայէլացի եւ Արբաճամի ցեղէն, այսինքն լիզուով, ազգով ու ցեղով» : Նոյն զգացումով եւ ոճով կ'արտայայտուի Փիլիպպիցիներուն եւ Հոռնէացիներուն դրած իր թուղթերուն մէջ : Պօղոս դարձէն վերջ թշնամի շեղաւ իր ժողովուրդին եւ կոնակ շարժուց նախահայրերու հաւատքին, ինչպէս յաճախ կը պատահէ : Պատրաստ էր մեռնելու, բերելու համար իր ցեղակիցները այնքան հրաշայիտօրէն դրած իր ճշմարտութեան :

Միւս կողմէն, իրրեւ պատգամատարն ու առաքեալը Հեթանոսաց, խորապէս կը հաւատար նախախնամօրէն իրեն եղած այս չընտրէին : Կը մտածէր թէ սուր պայքարը կըրնար վնասել զործին, պէտք էր նկատի ունենալ երկու կողմերու հասարակացը, ոչ թէ գիրենք բաժնոյ գիծը : Մնած ու մեծցած ճարտն քաղաքը, որ իր դիրքով, կեանքով եւ մշակութեամբ բացառիկ անդ մը ունէր կայսրու-

թեան մէջ, իր միտքը զերծ էր այն նեղմիտ կաշկանդումներէն, որոնք յատուկ էին Հերեւոյին: Այս տեսակէտով ա՛ն աշխարհաքաղաքացի մըն էր: Մինչև իր մտզերուն ծայրը Հրեայ էր, բայց լաւ կը ճանչնար Հոռոմէացիին եւ Յոյնը՝ սեւէ Իորայէլացիէ աւելի: Ահա մարդը որ շնորհիւ աստուածային նախախնամութեան, կամուրջը կը հանդիսանար գոյղ աշխարհներու՝ որուն վրայէն Հրեան եւ Հեթանոսը Մեսիային պիտի դային: Մրցանքի վազք մըն էր հաւատացեալին կեանքը, բոս Պօղոսի. ասպարէզին ծայրը ոչինչ պէտք էր երեւար քրիստոնեան իրեն քաշող՝ բացի Քրիստոսի լուսափայլ դէմքէն: Անոր մտածումըն ու սէրը միայն պէտք է ուղղութիւն տային իր կեանքին:

Իր սիրտը դազափարին լծորդած դործիչին համար չկայ աւելի մեծ բերկրանք քան կատարուած գործին յաջողութիւնը, որ նախկին գործունէութեան մը յիշողութենէն կուզայ: Հայցնելու իրեն հաւատարիմ գործունէութեան պատմութեանը: Առաքեալը կը հաւատար թէ իր գործին, որքան շնորհաց ազդեցութեամբ՝ նոյնքան կամքի ներգործութեամբ ընդգրկուած եւ արդիւնաւորուած, ինքն ալ իր սրտին ու նուիրումին բաժինն էր բերած, առանց անձնապարծ ինքնամոլութեան: Կ'զգար թէ շարժած էր աստուածային ծրարքի մը համաձայն եւ թոյլ չէր տրուած ինքզինքին որ իր հաւատքը ազդուի մարդկային զգացումներէն եւ մտածումներէն: Ինքը փրկութեան սպասուուր մը եղած էր, յանձնառու ըլլալով ամէնէն ծանր գրհողութիւններու: Չէր վհատած ձախողանքներէ, ընդհակառակն՝ ինքզինքը վարժեցուցած էր օգտուելու անոնց բերած փորձառութիւններէն: Ապրած, յարատեւած եւ գործած էր քաղցրութեամբ որ հաւատքէն կը բխի, եւ անվիանդ մնացած էր ամէնէն ծանր յոգնութեանց մէջ, փառաւորելու համար իր պաշտօնը:

«Չհաւատան պահեցի», այս էր գրհունակութեան ազազակը առաքեալին, իր լոյսերով եւ մութերով լեցուն կեանքի վերջաւորութեան: Թռուցիկ ակնարկով մը երբ կը

նայի իր անցուցած տարիներուն, լեցուն տաղնապներով եւ սխրագործութիւններով, ինքզինքը բաւարարուած կ'զգայ որ կրցած է պահել իր հաւատքը, խուրճը այն ճշմարտութիւններուն՝ որոնք իրարու կապուած էին հասարակաց իրենց միութեամբ եւ նպատակով: Իր հաւատքը, որուն հասկացողութեան մէջ միշտ աւելի յառաջ գիմեց, իր հանճարին մշակած աստուածարանական մէկ դրութիւնը չէր, այլ յայտնութիւնը այն ճշմարտութիւններուն՝ որոնք քարոզելու համար Աստուած շնորհած էր իրեն: Ուսուցիչներու յատուկ վարդապետութիւն մը չէր իրենը, այլ յայտնութիւնը Աստուծոյ, որուն պատգամատարն էր ինքը: Այդ պատգամը անտարակոյս դունաւորուած էր Պօղոսի հարուստ անձնաւորութենէն, բայց չէր շինուած իր կողմէն: Ինքը չէր որ կ'ազդէր իր մէջ, այլ Քրիստոս: Ան էր ազդելը իր բոլոր սխրագործութիւններուն, Ասիոյ եւ Ներոպայի ընդմէջէն: Իր հաւատքը զգացումէ մը չէր բխեր, այլ իր մէջ ապրող գորութեան մը գիտակցութենէն: Հաւատարմութիւնը իր Տիրոջ նկատմամբ, որ իր զերպոյն ուրախութիւնն ու ներշնչումը եղաւ, կրակէ թելի մը պէս կը կապէր իր ներկան անցեալին: Մարդիկ առհասարակ անցնող տարիներու ընթացքին կը կորսնցնեն տակաւ իրենց սէրը, յոյսն ու փառհոյսութիւնը այն բոլորի նկատմամբ որ իրենց երիտասարդ տարիներու հրայքքն է կրցած: Պօղոսը կրցած էր պահել այդ ճշմարտութիւնը իր սկզբնական բխումին ու թարմութեանը մէջ: Առանց յոգնութեան, առանց իջեցնելու իր առաջատաները, պատրուստ էր վերստին նաւելու իր դէմ բացուող ծովերուն վրայ, առանց նաւախորչի մը հանդատեան:

Առաքեալին համար քրիստոնէութիւնը քաղաքական կամ ընկերային վարդապետութիւն մը չէր, ոչ ալ դատականօրէն հասկըցուած բարոյական դրութիւն մը՝ նպատակը իր մէջ ունեցող, այլ խուրճը այն սկզբունքներուն, որոնք կեանքին բաժինը ըլլալով հանդերձ կը զերանցէին կեանքը: Անիկա յայտնութիւնն էր յաւիտենական եւ կատարեալ ճշմարտութեան, տրուած մեղի խաշուած ու յարութիւն առած Յիսուսի օրինակովը: